

Չ Ե Փ Ի Ի Ռ

Հ Ա Յ Ր Ե Ն Ե Ա Յ

2^{րդ}
ՏԱՐԻ
Թ. 31

Հ Ա Ն Դ Է Ս Տ Ա Ս Ն Օ Ր Ե Ա Յ

ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ

15
ՅՈՒԼԻՍ
1864

Ինչ որ լրագրայ խմբագրութեան եւ տնօրէնութեան կը վերաբերի պէտք է ուղղել Մանմաւ-Փալա փողոցը Պ. Յ. Գաֆաֆեանի գրավանդաւորեան խանութքը: Անվճար նամակ կամ ծրար կը սերժուի:
Օրագիրս ամեն ամսոյ 5 ին, 15 ին եւ 25 ին կը հրատարակուի:
Գին վեցամսեայ 2 արծաթ մեծիտիկ կանխիկ վճարելի: — Դուրս երբայիք Օրագրոց նամբու ծախքը առնողին վրայ է: — Ծանուցման տողը 1 դուրուլ:

ԲԱԺԱՆՈՐԴՈՒԹՅՈՒՆԻ ԿԸՆԴՈՒՆՈՒԻՆ

4. ՊՈԼԻՍ. Պ. Յ. Գաֆաֆեանի գրավանդաւորեան խանութքը: — ՏՐԱՊԻՉՈՆ. Պ. Խաչատուր Էլմասեանի գրասենեակը: — ՀԱԼԷՊ. Պ. Յ. Մ. Քիւրքնեանօֆի գրասենեակը: — ՊԱՐՏԻՉՈՎ եւ բոլոր Նիկոմիդիայի սահմանը. Պ. Թորոս Միւսաեանի գրասենեակը: — ԿԷՅՎԷ. Պ. Խաչատուր Մանուկեանի գրասենեակը:

ԵՐԿՈՒ ԽՕՍԲ

Գիտաւոր աստղերու նման մերթ ընդ մերթ Հայ գրականութեան մթնոլորտին վրայ երեւելի ու առհասարակ դադրելի եւ վեցամսեայ հիւանդութենէ մը ետեւ կսկսինք դարձեալ մեր պաշտօնը:

Մեր յանձն առած պաշտօնը մեզի համար նոր բան մը չէ, բայց անոր ազդեցութիւնը հասարակութեան վրայ շատ մեծ է:

Մեր բոլոր խորհուրդներն ու մտասանջութիւնը գրաւող պարագայները սա երկու կէտերն են թէ Ա. Ի՞նչ է մեր պաշտօնը. Բ. ո՞րո՞ւ հետե մեր գործը:

Երկու տարուան մէջ ստացած փորձառութիւննիս սորվեցուց մեզի թէ՛ ասանկ հրատարակչին դործի մը ձեռնարկող անշահախնդիր խմբագրէ մը կատարեալ խոհականութիւն ու մտային մեծ կարողութիւն կը պահանջուի, եւ թէ զիտնալու է, թէ Ի՞նչ պայմաններով խօսիլ պէտք է ժողովրդեան հետ: Ետեք լաւ կը ելլուի եւ միանգամայն մեր անձին ալ անբաւականութիւնը նկատելով ու անցեալին մէջ ունեցած անփորձութիւննիս յուշածելով բոլորովին խոյս պիտի տայինք խմբագրութեան պատուաւոր՝ բայց վիշտ ասպարէզէն եթէ Երգոյ հասարակութեան ներողամիտ ողորդին բնաւ անտեղեակ ըլլալով՝ մեզի նպատակ

դրած ըլլայինք միմիայն եպերելի շահամուտութիւնը:

Մեր սկզբունքն ասկէ բոլորովին տարբեր օրինաւորութեան վրայ հիմնած ենք:

Ա. Պաշտպանել ազգային Սահմանադրութիւնը՝ առանց անխոհեմութեան:

Բ. Պաշտպանել ազգային կրօնքը՝ առանց կրօնամոլութեան:

Գ. Պաշտպանել դատարարակութիւնը՝ առանց խնատակութեան:

Դ. Պաշտպանել ուղիղ սկզբունքներ՝ առանց չափազանցութեան:

Ե. Եւ վերջապէս պաշտպանել ազգային ամեն տեսակ իրաւունքներ, ճանչցնել ազգայնոց իրենց ունեցած պարտաւորութիւնները. հերքել եւ դատապարտել ամեն տեսակ վատութիւնք՝ մոլութիւններ՝ ապօրինաւորութիւն եւ երեւան հանել ազգային ամեն տեսակ պահատութիւններ, զոր բնականաբար կրնայ ունենալ որ եւ է ազգ մը, ընկերութիւն մը եւ կամ ժողովուրդ մը երբ իւր սիրուն հայրենիքէն դատուած՝ օտար երկիր տակ ապրելու կը դատապարտուի:

Ուխտելով այս սկզբանց օրինաւորութեան վրայ, ձեռք կառնենք զրիչնիս սա թէ ու թեամբք:

Ա. Ազգային այս հանգէսը անտեղի ու ոչինչ վիճաբանութեան մէջ ոչ կը մտնէ, եւ ոչ ալ այս տեսակ գրուածոց հաւաքածոյ մը իւր էջերուն մէջ կը հիւրընկալէ, քանզի իւր

միակ նպատակն է ազդին շահն ու իրական օգուտը եւ նկարագիրն է վատութեան առջեւ չը խոնարհիլը :

Բ. Հասարակութեան հետ խօսած ատեն անձնականի հետ երբէք դորձ պիտի չունենայ :

Գ. Թէ մեր եւ թէ ընդհանուր կարծեաց վրայ խօսելու ատեննիս՝ բնաւ ազատ չենք մասնաւորաց կարծիքն արհամարհելու :

Դ. Եւր խօսած լեզուն դրելք նիւթոցը համեմատ են :

Ե. Երատիպ գրոց համար ըլլալք ծանուցումներն անաչառ են :

Զ. Քաջալերել այն ամեն ձեռնարկութիւնները՝ որոնք օգտակար են ու պիտանի հանրութեան :

Է. Ար պատասխանենք մեզի դեմ եղած այն դրութեանց միայն, որ սկզբունքի վրայ հիմնուած են. իսկ ուրիշ տեսակ յարձակողական դրութեանց համար տալք պատասխաննիս զերօ (0) է միայն :

Ը. Հրատարակելու համար մեզի եկած գրութիւնները համառօտ եւ մեր թեութեանց ու սկզբունքին համեմատ պէտք է ըլլան :

Մտաւորական միայն այս սկզբունքով կսկըպինք մինչեւ վերջն ալ նոյնը մնալու ուխտով, զոր հետզհետէ պիտի նկատեն ընթերցողք : Աւստի հոս այսչափ մը առ հարկի խօսելնէս ետեւ՝ կուզենք քիչ մըն ալ այս հանդէսին կերպին վարայ խօսելով վերջել մեր յառաջաբանը :

Այս հանդէսը ամիսը երեք անգամ ամեն ամսոյ 3ին 15ին եւ 25ին կը հրատարակուի . առաջին եւ վերջին թիւերուն մէջ մէյմէկ զըւարձալն պատկերներ դնելու դաշամք :

Շղանը վեցամսեայ է, եւ ստորագրութիւնները կանխիկ :

Սեցամսեայ գինն է երկու Մեֆրէ, եւ թէ որ 1000 բաժանորդ ստանալու բարեբաղդութիւնը ունենանք, ան ատեն տարեկան գինը միայն 20 զուրուշ ընել կը խոստանանք :

Մերից հաս շարունակելու ապահովութիւնը արդէն ձեռք բերած ենք, բայց եթէ դիպուածով մը դադրեցնել ստիպուինք, առած ստակներն ետ դարձնելու պարտաւորութիւննիս կը ձանձնեք :

Ա Ջ Գ Ա Յ Ի Ն

ՅԱՌԱՋԱՐԻՄՈՒԹԻՒՆՆ Ի՞ՆՉ ԲԱՆՈՎ ԿԸԼԼԱՅ՞

Եթէ ազգի մը քաղաքակրթութեան նկարագիրը Ֆիզիզական եւ բարոյական դաստիարակութիւնն է, նիւթական զօրութիւնն ալ ընկերութեան կազմակերպութեան լծակը շարժող մեքենան է :

Լծակն ունինք, բայց մեքենան ոչ . ի՞նչ ընելու ենք ուրեմն, կամ մենք պիտի չը շարժինք եւ կամ լծակը շարժող մեքենայ մը պէտք է գտնանք : Ի՞նչ բան է այդ լծակը շարժող մեքենան. — դրամ՝, դրամ եւ դարձեալ դրամ . ահաւասիկ մեր ազգային կազմակերպութեան լծակը շարժող մեքենան. — Չը կայ, ո՛ւրիշ գրանելու ենք — յուսահատական պատասխան . ուրիշ կերպով հարցնենք . — չը կայ՝ արդեօք, թէ լըբորովին չը կայ . աս խնդիրը լուծելու համար հարկ է որ մեր ազգայնոց բարոյականը քննենք :

Մհա մեր փափաքածին համեմատ ամեն ազգային բանի, վարչութեան, մատակարարութեան, հրահանգութեան նոր կազմակերպութեանը համար ընդհանուր հիմնական օրէնք մը ունեցանք, բայց ի՞նչ բանի կը ծառայէ լոկ օրէնքը, երբ լծակը շարժող մեքենան չը կայ :

Մհաւասիկ աս է մտածելու կէտը :

Ուրեմն դանք մեր քննութեանը եւ տեսնենք թէ ի՞նչ է մեր ազգայնոց բարոյականը :

Ինչպէս որ ամեն վիճակ, ամեն դրութիւն, աստիկ ալ Սահմանադրական դրութիւնն իր մասնաւոր առաքինութիւնը ունի, որով միայն կրնայ պահպանուիլ, ասիկայ է հասարակաց ոգին :

Աս դրութեան մէջ կեդրոնը ընկերութիւնն է, եւ միակ նպատակ՝ հասարակաց օգուտը :

Ուստի աս նպատակին համար եղած զոհողութիւնները հասարակաց օգտին համար են . եւ որովհետեւ հասարակաց օգտին էութիւնը ընկերութեան բարոյական եւ Ֆիզիզական կազմակերպութեանը մէջ է, ազա ուրեմն մինչեւ հիմայ մեր մէջ տեսնուած անհատներուն անձնական կամքը՝ կողմնակցութիւններուն ջանքերն ու ընդդիմութիւններն ալ Սահմանադրական դրութեան գլխաւոր եւ կործանիչ մոլութիւններն են :

Արդ՝ բանի որ իրաց արդի վիճակը ծիշդ աս է, մեր ազգասերներուն ընթացքն ալ անգրի-

ացւոց ազգին « յառաջ գնացէք » ներուն չոր խոստմունքէն բնաւ տարբեր չէ . ահաւասիկ բարոյական մը՝ որ ազգին կործանումը կերպէ :

Ուրեմն ի՞նչ բանի ծառայեցին վերջին տարիներուս մէջ Բոյն օրնաւորութեան համար եղած վէճերը՝ ջանքերն ու կռիւները , երբ Սահմանադրական դրութեան պահանջած առաքինութենէն աւելի , անոր կործանիչն եղող մտլութիւններն ունինք միայն :

Ե յնչափ ասէն օրինաւորութեան համար կռուելէ ետքը՝ վերջապէս Աւեհախառ Սուլթանին բարձր հրամանաւն ստացանք զայն եւ երեսփոխանական դրութեամբ օրինաւոր Արչուլթիւնը կազմուեցաւ . բայց ի՞նչ կրնայ գործեր Արչուլթիւնը երբ դրամ չը կայ :

Բարեկենդանի զիշեր մը մէկ քանի ամի բաներ ուտել խմելէ ետքը գուարձութեան կրակըսին , եւ մէջերնուն մէկն ալ կը հարցնէ որ Եղիա մարգարէն արդեօք ի՞նչ կուտէ աս գիշեր երկնքին մէջ . աս հարցման վրայ բազմականաց հետաքրքրութիւնը կը շարժի եւ իրենց դրացի եղող պատուելիին լուր ղրկելով կանչել կու տան եւ աս խնդիրը անոր կառաջարկէն . Իսկ պատուելին՝ որ ան զիշերը առանց հացի եւ մամի անցուցած էր , կրտէ . նախ սա հարցուցէք որ ձեր քթին աակն եղող պատուելին ի՞նչ կերուաւ աս զիշեր :

Ճիշդ ասոր պէս հիմայ մենք ալ կը հարցնենք որ մեր ուղղելով կազմուած ազգային օրինաւոր Արչուլթիւնը առանց դրամի ի՞նչ կրնէ :

Եղէկ բանի փափաքելը բնական է , բայց մտածել պէտք է թէ ի՞նչպէս կրնայ ձեռք բերուիլ . ասանկ ալ ազգին յառաջադիմութիւնը մեր ամենուս փափաքածն է . բայց ի՞նչ բանի կը ծառայէ չոր փափաքը , քանի որ մեր քով զոհողութիւններ ընելու կամք չը կայ :

Ուրեմն պէտք է զիտնալ որ Պատրիարքարանի ազգային ժողովարանը Օսմանեան արքունի փողբանտը չէ , եւ առանց զոհողութեան մեր ազգին համար աղէկ բաներ ուղղելիս ալ , տղէտ քիմիադործին երկաթի հանքերուն մէջ ոսկի փնտռելէն բնաւ տարբերութիւն չունի :

Լեհացի կանայք իրենց թանկագին ինչքերը Եւրոպա կը ղրկեն ծախելու եւ անոնցմէ զոյացած դրամով հայրենեաց փրկութեանը

ծառայեցնելու համար , Դիւցազնակա՛ն զոհողութիւն :

Աւաշինթօնի մէջ կանայք ընկերութիւն կը կազմեն տնտեսութեան համար , եւ հրաւեր կը կարգան որ մարգիկ ետ կենան օտարասիրութենէ , որն որ վմարգիկ գեղիս ու շուայլ ընելի զատ՝ ուրիշ բանի չը ծառայեր :

Եյս երկու իրողութիւնները հին ատենուան Սպարտացի կանանց դիւցադնութիւնը յուշ կածեն մեզ , եւ քանի որ անդին կանայք նուիրական գործերու մէջ իրենց ունեցած կուսմանը վեհանախարար պատասխանելու դիւցադնութիւննին արգեամբ կը յայտնեն , ո՛հ , բուռն զգացում մը կարթննայ սրտիս մէջ , եւ կատարուիմ շառագունելով բսելու թէ՛ զեղիօրէն կեանքերնիս անցուցած ատեննիս՝ գոնէ սա մեր թշուառ ազգին վրայ գթութեան հայեաց մը անգամ չենք ուզեր ուղղել :

Ար հետեւի ուրեմն որ բոլորովին դրամ չը կայ չէ եղեր , կայ բայց մենք այն եռանդը չունինք եւ գոնէ Լեհացի եւ Վներիկացի կանանց չափ ալ մեր ազգին վրայ կարեկցութիւն չունինք :

Եզգային ընդհանուր տրոց եւ դատարարութեան վերաբերեալ խնդրոց կարգադրութեանը համար քանի անգամ է որ ընդհանուր ժողով կը գումարուի , բայց գրեթէ միշտ մեծադոյն մաս չը գտնուելուն համար ներկայ ժողովականք ցաւն ՚ի խոր սրտի կը ցրուին :

Մենք կը կարծենք որ մեր ազգին մէջ միայն դրամ տուող չը կայ , բայց սխալեր ենք , ազգային գործերու համար հոգնել սիրող ազգայիններ ալ շատ քիչ կան եղեր :

Եյս աստիճանի՞ միթէ հասեր է անզգայութիւնը մեր ազգին մէջ . Ի՛նչ ուրեմն , աչքերնիս լոյս , ժամանակաւ որ մը Թաղաւորին սրդողող եւ մակոյկին պարանը քակելու մոռնալով զիշերանց փախչելու ելլող ներքինեաց մակոյկին պէս մեր ազգային յառաջադիմութեան նաւն ալ արագ արագ առաջ կերթայ կոր եղեր :

Գլխաւորելով խօսքերնիս՝ կրտնք , մինչեւ որ Սահմանադրական դրութեան պահանջած առաքինութիւնը չունենանք մեր վրայ , մեր ազգը ուրիշ բան չենք կրնար մտածեր , բայց միայն յեղեղուկ ազգի մը նմանող յեղեղուկ ժողովուրդ մը :

Եյս յօդուածը գրելնուս բուն շարժա-

« ի թը ազգին իրական օգուան էր, եւ եթէ քիչ մը խիստ խօսեցանք, ներուամն խնդրելով կրսենք որ ասոր ալ պատճառը չափազանց ազդասէր ըլլալնիս է ։

Արդ՝ ինչպէս որ ուրիշ յօդուածի մը մէջ ըսինք, դարձեալ կը կրկնենք որ ճշմարիտ ազդասիրութեան նկարագիրը զոհողութիւնն է, եւ թէ՛ ԱՐՏԱՔՈՅ ԶՈՂՈՂՈՒԹԱՆ ԶԻՔ ԱԶԳԱՅԻՆ ՓՐԿՈՒԹԻՒՆ ։

ՍՍ.ՆՄԱՆԱԴՐՈՒԹԻՒՆ

Կ Ա Մ

ՍՍ.ՆՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՌԱՔԻՆՈՒԹԻՒՆ ԵՆ ԵՐ

ՈՒ ՄՈՂՈՒԹԻՒՆՔ

Մարդոց միտքերն յուզող այն բարձրագոյն խնդիրներէն մէկն ալ սա էր թէ՛ արդեօք իշխաններն Վստուծոյ են, թէ իշխանութիւնը ։ Այս խնդիրը այնչափ յեղաշրջեց Աւրոսիոյ ժողովրդոց միտքերը, որ կրնանք ըսել թէ անոնց խելքն ու զործունէութիւնը մտրակող եւ բոլոր խորհուղներն ու երեւակայութիւնը գրաւող մէկ գրախաւոր պարագամուկները եղաւ ։

Ահաւ գաղափարաց մրցումը եւ դատրներկայացաւ փիլիսոփայութեան ասեանը, որն որ Բօպերթ Ֆիլմէրի սկզբան դէմ աւելի վսեմ ու աւելի գեղեցիկ սկզբունք մը իշխանութեան ծագմանն ու օրինաւորութեանը հիմ ժողովրդեան հաւանութիւնը վճռեց ։

Այս սկզբունքին ծագումը չիւսիսային — Արեւմտեան Աւրոսիոյ մէջ նախ ընկերական յեղափոխութեամբ մը եղաւ, որուն անմիջական արդիւնքը եղաւ սահմանադրական կառավարութիւնը, որ երթալով այս սկզբունքը իբրեւ ընդհանուր սկզբունք ընդունուեցաւ ։

Մեր ազգն ալ այս համաշխարհական սկզբունքին կարեւորութիւնը գգալով՝ իրեն եկեղեցական — ազնուապետական իշխանութեանը սահմանադրական Աւրոսիոյ ձեւ մը սրւաւ, բայց հոս մեր բուն միտքը սահմանադրական դրութեան պահանջած առաքինութիւնն ու անոր հակառակ եղած մտութիւնները ցուցնել է ։

Արկրի մը եւ կամ ժողովրդեան իշխանութիւնը հող չէ ի՛նչ սկզբունքով որ ըլլայ (վասն զի անիկայ ժողովուրդին կամքէն կախումն ունի)

հոն կեդրոն մը կը նշմարուի, ուր կը դիմեն ընկերութեան բոլոր զործողութիւններն իրենց բնական ծանրութեամբ ։

Բացարձակ կամ միապետական դրութեան մէջ ընդհանուր կեդրոնը միապետն է, որուն կամսը համար ամեն բան կը զոհուի ։ Իսկ սահմանադրական դրութեան մէջ ընդհանուր կեդրոնը ընկերութիւնն է, որ կը դիտէ հասարակաց օգուտը ։

Հասարակաց օգուտը այնչափ առաքինութիւն եւ զոհողութիւն կը պահանջէ, որ կրունանք զանի սահմանադրական դրութեան լծակը շարժող մեքենան անուանել ։ Վասն զի որ եւ եւ ազգի մը՝ ընկերութեան եւ կամ ժողովուրդի մէջ այնչափ ատեն ապահով է Սահմանադրութիւնը, որչափ ատեն որ առաքինի է հասարակութիւնը ։ Իսկ երբոր ժողովուրդն զչարի ան ատեն սահմանադրութիւնն ալ կը վտանգի ։

Ռւրեմն բնական հետեւութեամբ մը կրունանք եզրակացնել որ առանց առաքինութեան Սահմանադրասիրութիւնը, ազդասիրութեան արձանագրութեանը մէջ տեղ չունի իրեն համար ։

Ազդասիրութեան նկարագիրը զոհողութիւնն է, յորում կը բովանդակին քաղաքացւոյ մը բարի քաղաքացիութեան ամեն կերպ հանգամանքները ։

Թէ որո՞նք են բարի քաղաքացիութեան հանգամանքները, որ պարտք կանուանէ օրէնքը ։

Ա. Աւել օրինաց առջեւ, եւ հնազանդիլ օրինաւոր իշխանութեան ։

Բ. Միտով վճարել իրեն բաժին ինկած տարեկան տուրքը ։

Գ. Բարի ու ճշմարիտ դաստիարակութեամբ կրթել իրեն զաւակները, ապագային բարի մարդ եւ բարի քաղաքացի ըլլալու համար ։

Դ. Ամեն բանէ վեր դասել ազգին իրական շահն ու օգուտը ։

Ե. Աւ վերջապէս զոհել ընդհանուր կարծեաց եւ գաղափարի առջեւ անհատական կարծիքներն ու դալափարները, որոնք մասնաւոր են եւ այլն եւ այլն եւ այլն ։

Վհա ասոնք են բարի քաղաքացիի մը անհրաժեշտ պարտքերը ։

Սահմանք ըսելու որ այս պարտքերը ճանչցող եւ կատարել փութացող հարիւրէն հազիւ 5 — 10 հոգի կրնանք գտնել մեր ազգին մէջ ։

Մենք այս ճշմարտութիւնը հրապարակելու տոննիս անգլիործան գլխաւոր պակասութեանց լրումն գտանք հետեւեալ պակասութիւնները :

Ա. Ամեն բանի մէջ գլխաւոր (օրիժինալ) երեւալու միտում :

Բ. Ինքնահաւան (բռէթանսիէօ) յամառութիւն :

Գ. Շահամուլութիւն, որոնց բնական հետեւութիւնն է կողմնակցութիւններուն ջանքերը, անհասնելուն կամքը, եւ ընդդիմութիւններ (օրգիսիօն) :

Գլխաւորելով խօսքերնիս կրսներ, որ արտաքոյ զոհողութեան չը կայ ազգային փրկիչութիւն : Այլ քանի որ մեր ազգը Սահմանադրական դրութեան պահանջած առաքինութենէն աւելի անոր կործանելն եղող մտլութիւններն ունի, սահմանադրութիւնն ալ վասնզի ենթակայ եղած մտածել կատիպուինք :



Կրօնք. — դաստիարակութիւն. — հետազօտութիւն.

— եւ յառաջադիմութիւն :

(Տես թիւ 27, 28, 29, 30 Զեմիւրի) :

Այս նիւթին վրայ մինչեւ հիմայ մեր գըրած յօդուածներէն՝ ինչպէս որ տեսնուեցաւ, ո՛չ կրօնքը դաստիարակութեան թշնամի է եղեր, եւ ոչ ալ դաստիարակութիւնը. մանաւանդ որ չեմ ալ կրնար ըմբռնել թէ լոկ կրօնէն դաստիարակութիւն կուսնենայ մարդուս մտային կարողութեանցը վրայ :

Մարդկային ընկերութիւնը՝ սակաւ բացառութեամբ, իր նախնական յոռի վիճակին մէջ իբրեւ մեքենայ աստը խաւար դարեր երկու զօրաւոր ազդեցութեանց առջև անզգայաբար խոնարհելէն ետքը, կզգայ վերջապէս իր ո՛չ անասնութիւնը եւ կսկսի լոյս բնորոշ իրեն մտային կարողութիւնները քննելու թէ՛ իրա՛ւ արդեօք ինքն արտաքին մէկ քանի ազդեցութեանց առջեւ անզգայաբար խոնարհելու համար ըստեղծուած մեքենայ մ'է, թէ ոչ՝ ունի բնածին յատկութիւններ ու մտային սքանչելի կարողութիւններ՝ որոնք խաւար դարերու բռնութեան ազդեցութեանցը տակ ճնշուած, միայն լոյսի կը կարօտի զանոնք վայլեցընելու, որով եւ միայն սկզբունքի ու օրինաւորութեան

առջեւ ոչ իբրեւ մեքենայ հնադանդելու կը պարտի :

Այս մեծ խնդիրը ծնող եղաւ մտային յեղափոխութիւններու եւ շատ կողմեր սկզբունքի եւ օրինաւորութեան կամ որ լաւագոյնն է ըսել, քաղաքակրթութեան խլրտումներ երեւան ելան եւ խաւարը լոյսին հետ ճակատելով՝ մերթ յաղթեց ու մերթ յաղթուեցաւ. բայց այս մեծ պատերազմներուն մէջ յաղթութեան յաղթանակը միշտ լոյսինն է :

Հիմա մեր խօսքին բնական կարգը կը պահանջէ որ քիչ մ'ալ թողտուութեան վրայ խօսինք :

Հին ու խաւար դարերու մէջ լոյսն ու ըսկըզբունքէ զուրկ ապրող մարդերու բազմութեան կամ որ լաւագոյնն է ըսել խաժամուժ ամբօխին շարժումն ու խլրտումը՝ կուսպաշտութեան ատեն քուրմերու, եւ Քրիստոնէութեան ատեն ալ՝ հակառակ Քրիստոնէական սրբազան սկզբանց՝ այս ինչ կամ այն ինչ վարդապետութեան ազդեցութեան տակ թիւթեալ խաւար դրութեան ընդհանուր սկզբունքի եղող կոյր նախապաշարումը իբրեւ հաւատք ընդունած, մոլի եռանդին յարուցած գոռում գոչումն ու պարպարոտային պատերազմներն էին :

Խաւար դրութեան այս ահարկութիւնը վայրագութեան օխուր անսարան մը կընծայէ արդի քաղաքակրթութեան առջեւ, եւ շատագուցնելով կրսներ, որ եթէ ոչ այնչափ ահարկու՝ սակայն բոլորովին մարած չենք տեսնել անորոքելի նախապաշարման կայծը տեսակ մը կոյր մարդերու խաւար մտացը մէջ :

Ի՛նչ ամօթ, որ մէկը միւսին ներքին մարդուն, այսինքն՝ խղճին դատաւորն ըլլայ, անոր պաշտած հաւատքը դատարկնէ, ընդունած կըրօնքը նախատէ, անոր անձը նշաւակէ եւ մինչեւ գանի եօթն դժոխոց դատապարտէ, ու երկընքի յաւիտենականութիւնը իրեն ժառանգական ստացուածքն համարի : Հրէշ մին է այնպիսի մարդկային ընկերութեան մէջ :

Մարդուս խնդրը միայն Աստուծոյ պատասխանատու է իր պաշտած հաւատոյն համար « մեզմէ ամեն մէկը Աստուծոյ հաշիւ պիտի ապ իր անձին համար » : Տե՛ս Լուսինի Գ. 15 համար 21. եւ ոչ այս ինչ կամ այն ինչ մարդոյն կամ պաշտօնէին : Մէկը ազատ է իրեն հաւնած կրօնքն ընդունելու, քանի որ համազուած է թէ անով կրնայ փրկուիլ, եւ ուրիշ մ'ալ բնաւ իրաւունք չունի անոր խղճին դատաւոր կանդնելու եւ անոր ծէսերն ու ա-

բարոզութիւնները ծաղրելու ու անոր անձը պատժելու . « երբոր իր աշակերտները Յակոբոս ու Յովհաննէս տեսան , ըսին . Տէ՛ր կուզե՞ս որ ըսենք , ու երկնքէն կրակ իջնայ եւ սատկեցնէ անոնք , ինչպէս որ Ադիսան ալ ըրաւ : Աւ դարձաւ յանդիմանեց զանոնք ըսելով . չէք գիտեր թէ ի՞նչ հոգիք տէր էք դուք . վասն զի որդի մարդոյ չեկաւ մարդոց հոգիները կրօնոյնը , հապա գրիւք . Ղ Դ-ի-ս-Թ . Գր-ի- 34—36 համար : Աս դէպքը ան ատեն պատահեցաւ , երբոր Սամարացւոց մէկ զիւղը զացին ու անոնցմէ չնդուսուեցան :

Թոյտուութեան վսեմ ու չնաշխարհիկ ըսկզբունքներ են Յիսուս Քրիստոսի եւ Պօղոս առաքելոյն ըրած յիշեալ խօսքերը :

Ինչու չեմ կրնար ըմբռնել արտաքին ազդեցութեանց մէկու մը ներքին մարդուն՝ այսինքն՝ խղճին վրայ ունեցած ազդեցութիւնը , և կրսեմ վճռաբար ալ թէ՛ անիկայ բնաւ չը վստահար արտաքին որ եւ է ազդեցութիւններէ , այլ կը ծաղրէ անգամ զանոնք : Ան ան զի ո՞վ կրնայ մարդուս խղճը բանտարկեր իր պաշտած հաւատքը չուրանայուն եւ անոր տեղ ուրիշ մը չնդուսներուն համար : Հաւատքը մարդուս խղճին եւ Մտուծոյ հետ եղած յարաբերութիւնն է . ըսել է որ անիկայ ներքին համոզում մըն է , եւ ինչպէս որ իմ պաշտած հաւատքս ինձի ճշմարտութիւն է , ասանկ ալ անոր պաշտածը՝ որ թէեւ քեզի համար սուտ ըլլայ , բայց իրեն համար ճշմարտութիւն երեւցած է , եւ եթէ դուն կրնաս անոր պաշտած հաւատքին ստույգութիւնները յուցընել , աս ալ համոզմամբ միայն կրնայ ըլլար :

Արդ՝ ամեն տեսակ սկզբունք իր մասնաւոր թեուութիւններն ունի . ճշմարիտ քաղաքակրթութեան սկզբան զլխաւոր թեուութիւններէն մէկն ալ խղճի ազատութիւնն է , որ կենթարկէ կրօնական ազատութիւնը . ուստի ուր որ խղճի ազատութիւն չը կայ , հոն չը կայ նաեւ քաղաքակրթութիւն . ուր որ քաղաքակրթութիւն չը կայ , հոն չը կայ նաեւ մտքի ազատութիւն . եւ ուր որ չը կայ մտքի ազատութիւն , հոն չը կան նաեւ իշխանութեան օրինաւորութիւն , օրինաց հաւատարմութիւն , իրաւանց անբռնաբարութիւն եւ կենաց ու ըստացուածոց ապահովութիւն :

Շարունակելի :

ԶՈՒԱՐՃԱԽՕՍՈՒԹԻՒՆՔ

ԱՆԱՆՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵԱՅ ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ

Հ Ա Շ Ո Ւ Ե Կ Շ Ի Ռ Ը

ՍՏԱՑՈՒԱԾՔ	ԱՐԺԷՔ
	ՊՐՂ ՎՐՂ
Մէկ տետրակ	3 20
Մէկ դրասեղան	5 30
Մէկ կաղամար	նուէր
Մէկ գրիչ	5
Գրչին կոթը	10
Երկու անթու (սկիւմբի)	նուէր

բոլորն ալ անվճար

Գ Ա Ն Ձ Ի Ն Հ Ա Շ Ի Ը

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ԱՆԿԱՄՆԵՐԷՆ

Ա. անդամ	0
Բ. " "	0+0
Գ. " "	0+0+0
Դ. " "	0+0+0+0
Ե. " "	0+0+0+0+0
Զ. " "	0+0+0+0+0+0

ընկերութիւն

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ԻՐ ԴԲԱՄԱԿԸ ԳՆԱԾ ԿԱԼՈՒԱԾՆԵՐԸ ՕԴԱՅԻՆ ԳԱՒԱՌՆԵՐՈՒՆ ՄԵՁ

Արեւելեան կողմը	Նասրէտախին գերեզմանոցը
Արեւմտեան " "	Դիողինէսին տունը
Հիւսիսին " "	Փօրեազ մը
Հարաւին " "	Քօռեղա մը

ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ ՊԱՏԵԱՍ ԴԲԱՄԸ

Սենեկին վարձը (օտաքիրասը) որ կուզէ խաչ աղան
 Օտաւային ամսականը (ուշաք հազդը) որ կուզէ Պաղտիկ աղբարը
 Ա երի անվճար ստացուածքները
 Արագիրներուն , հանդէսներուն տարեկանները

վճարելի՛ զուորն ուստիկան նութեան

Ի վկայութիւն ճշմարտութեան հաշուեկշիռոյս ստորագրեմ աստեա Ատեհադպիր գործունեայ ընկերութեան:

1865 դեկտեմ 55

Եւ ազգակիցս մեր .

Թեպէտեւ մենք այն անխոհմտներէն չենք որ երկար ճառերով, տեսարաններով ինքզինքնին գովաբանենք, եւ զոր 'ի խաւարի գործեմք, քարոզեմք 'ի լոյս . բայց հարկը եւ իրաւունքը կը մտրակեն զմեզ որ այս անգամ ճշմարիտ պարծանք մը, ամբաւ գովեստի արժան գործ մը ազատ համարձակ, ճակատնիս բաց բարձրաձայն եւ մեծաւ որոտամբ թնթացնենք յորոտս ամենայն տիեզերաց . Ո՛հ . . . ո՛ր ազգասերին սիրտը որոտընդոտս չի ցատկեր 'ի վեր 'ի վայր 'ի տես հաշուեկշիռոյս որ ճշմարտութեան դահէն Քեփիւռի անկեանք մէջ թռաւ . ո՛ր Հայուն սիրտը չի բարախեր . եւ աչքերը ոլոռն ոլոռն կայլահնավէժ արտասուաց ուրախութեան կաթիլներով չը լեցուիր . ո՛հ . . . կեցցե՛ն գործունեայ ընկերութիւն . կեցցե՛ն անդամք, որոց ջանքը, աշխատութիւնը եւ գոհողութիւնը հաշուեկշիռոյ Վարրիէլեան փողով կը յայտնէ . ո՛հ, երջանիկ եմք, հազար երջանիկ . ընկերութիւն 'ի վերայ ընկերութեան, ազգասերք 'ի ծոցս ազգասիրաց . եւ քանի՛ պարծանք . է՛հ այս նիւթիս վայօք քանի որ գրեմ, չը բաւեր, եւ ան ալ իմ բանս չէ . ուստի այս անգամ կը լռեմ գրիչս եւ գալ անգամ կը թրջեմ սեւ մեղանով :

Ես ատենապետ եւ գանձապետ պարսպ գանձանակիկն գործունեայ ընկերութեան:

Փ—Ա.

Ծ Ա Ն Ո Ւ Յ Ո Ւ Մ

Եւ աջիկայ 1848 օգոստոսի 36րդ օրը Օդային քաղաքի Հարաւային կողմը գեղեցիկ զբօսավայրին վրայ անանուն գործունեայ ընկերութեան 24000րդ տարեգարձի մեծ հանդէսը աւանայն շքեղութեամբ հատարելու համար ընկերութեան անդամները խոշոր խոշոր պատրաստութիւններ տեսնել սկսած են . այսինքն՝ 30 արամ միս, 124 օգիւյ բռասս, 68 օգիւ 23 արամ լահանա, 12 արամ պանիր, 33 արամ պաստրմա 5—5 օգիւ գինի և նոյնչափ ալ բալսի, որոնք ազգասիրաբար մեծ աշխատութեամբ օգապարիկներով վեր հանել սկսած են .

Եյս խիստ շքեղ ու մեծ հանդէսին անօրէնութիւնը հետեւեայ խիստ պատուաւոր ու երեւելի անձերէն կը բաղկանայ, որոնց տիեզերաքարոզ անունները հոս գնեխէս ետքը, ալ

բնաւ տարակոյս չը մնար ըլլալիք հանդէսին կանոնադրութեանը վրայ :

Եզգասեր եւ մեծապատիւ նաւարար Օհան օղու (Խնար սոխակեր) :

Հանգուցեալ Պէքրի Մուստաֆա (Բնար Կէ Լ օղ Կ Խ Կեր) :

Խիկար իմաստուն (Ընտրե Կարանդի Կեր) :

Պաքալ Թօտորի
Խասապ Կանաքաքի } Խնար արդարաւոր անկեր
Քինեպան Եփաւմաչի }

Եյս մեծ հանդէսին հրաւիրեալ ներկայ են .

Օդային քաղաքի բարձրապատիւ քաղաքապետը .

Մառեշալ տէ Բուասօն

Արան տիւրք Միտիա

Շըվալիէ տէ դ'Աշիվատեզ

Մառտէլա քօնսօրղին եւ Մորախիա գայմաքալին . Աերակուրները էփուելու են Պըռլժատերի լըքանտան, ըմպելիքները առնուելու են Չինթօբլինթոյի մէլանէյէն եւ խահուէն ու չէքերն ալ Եփուռզաուրի խահուէն .

Եյսքան մեծ հանդէսի մը մէջ ամեն մարդ գեղեցիկ զբօսանքներ ընելէ, այսինքն՝ իրարու գլուխ պատուելէ եւ աչք ուռեցրնելէ ետեւ, առատ ալ պիտի ուտեն եւ խմեն, եթէ զբաւանն նէ .

Եյս հանդէսին մէջ երգուելիք երգը հետեւեալն է .

Թնդան արովեն սիրոք Հայկազանց,
Յայս տարեգարձ շքեղապանձ .
Հապօն ընկերք, ընկերք դուարթ,
Բաժակ բաժկի դարնենք մենք արդ՝

Ծօ պօթիկայ, ա՛հ . բեր շուտով,
Օղի, ըլլանք մենք քէօզ զինով .
Պօռանք կանչենք կեցցէ յաւերթ,
(Ծօ չը պօռաս աւանակ էշ) :

Բնկերութիւն մեր վեհապանձ,
Թշնամիներն ըլլան պապանձ .
Նորէն մէյ մ'ալ հա՛, պօռացէք,
Չէ, չօրպան է ծօ լուռ կեցէք :

Որն որ թէտթըր Գռանսի մուղկըանթնէրուն զրիւտած է եզանակը պատրաստելու եւ նոյն օրը հանդէսին մէջ երգելու համար, որոնց խումբը կը բաղկանայ 32 կայտայէ, 44 պօյնիկէ, 33 աիւմպէլէկէ, 26 զուռնայէ եւ 32 տարպուրայէ :

Հանդիսականայ հանգստութեանը համար

Անդրիա շնուած Լեւիաթան անուն շոգենաւ
 ւը վարձուած է, որ նոյն օրը զեշերուան փա-
 մը 6 ը մէկ քառորդ 10 լոպէ, 8 վայկեան եւ
 կրեք երկվայրկեան անցած Պղուտոնի կամուր-
 ջէն ճամբայ պիտի ելէ եւ Օդային քաղաքի բո-
 լոր նաւամատոյցները (իսկէլէ) հանդիպելով
 շիփշտակ հանդիսատեղը պիտի երթայ:

Այս հանգէսին տոմսակները կը ծախուին
 Օդային քաղաքի անանուն գործունեայ ընկե-
 լութեան ընթերցարանը 'ի գին 12000 Օդա-
 յին լերայի:

1813 Մայիս 30 — 30.

Ի դիմաց Տնօրէն Ժողովոյ

ԱՅՆԱՊԵՏ

Մրտոսօ—Կիկօ—Խըլօ—Պըլօ Ապտալեան:

ՄԿՆԵՐՈՒՆ ՓՈՐՈՒԾՈՒԹԻՒՆԸ

Անցեալ շաբթու Խիկարի բժշկական աղա-
 տէմիան զարմանալի լուր մը տարածուեցաւ .
 « Պ Ա ին խանութը տասը քսան հատի չափ
 մկներ, ստտիկ կերպով փորլուծութենէ բըռ-
 նուած, մէկմէկու ետեւէ կարգաւ ստտիկը են »:
 Այս նոր տեսակ մկային ախտին վրայ շատ մը
 Խիկարեան բժիշկներ +օօօօօ մը ընել ուզեցին
 եւ ժողովուեցան, մտածեցին, արամարանեցին,
 ճարտասանեցին, ամենուն խելապատակէն մէյ
 մէկ կարծիք թուաւ. բայց վճռողական պատ-
 ճառ մը չը գտնուեցաւ, հիմայ պէտք էր քիչ
 մը լրիկ մտածութեան ասպարէզը մտնալ. ուս-
 տի բերաննին մէյ մէկ լաթի կտորուանք փաթ-
 տեցին, աչուրնին գոցեցին, ու ճակատուն ի-
 մաստալեց տախտակը սիրսան ձեռքսիւն շփ-
 շփել. մէյ մ'ալ յանկարծ սենեակին դուռը
 բացուեցաւ ու Պ Ա ին մկնասպանդարանին
 դրացի դեղարանին դեղադործ սինեօր Փաթ-
 Ֆուտը ներս մտաւ. մէկէն 'ի մէկ զարմա-
 ցաւ մնաց. խորին լուծիւն մը դիմահարեց
 զինքը. քիչ մնաց պիտի խնդար, բայց ինքըզին-
 քը բռնեց. վերջապէս իր արգէն ունեցած ան-
 համբերութենէն ստիպեալ ընդմիջեց անոնց լը-
 ոութիւնը ու հարցուց. Տեարք, ըսաւ, դուք
 որ բնութեան խորերը կը զննէք, դուք որ ա-
 ուանց լուսոյ, առանց պատուհանի եւ առանց
 խոշորացոյցի մարդուս ներքսակողմերը կը տես-
 նաք, բարեհաճեցէք խնայունել ինձ թէ ինչ

պիտի ըլլայ այն մկանց խումը, որ դեղարանին
 մէջ փորլուծութեան հապերու երկու շիշ բայ
 գտնելով, ամէնքն ալ կերէր լմնցուցեր է: Այս
 հարցմանը վրայ ամենքը մէկէն խոր քունէ մը
 արթնցածի ու ըղեղներէն խելքի բամպակը վե-
 րացեալ մարդոց նման խնդալ սկըսելով՝ այսպէս
 ըսին. ո՛ւր էր թէ մեր մտածմանց վախճանն
 ալ, քու հապերդ տանողներուն վախճանին չափ
 յայտնի ըլլար, մկները փտտեցան, բայց մենք
 ի՞նչ բանի վրայ կը մտածէինք:

ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շատերը վիշտեր կրեցին, շատերուն կեանքը
 դատերական վէպերու կերպարանք մը առին, բայց
 Հայը թող իւր աչքերը դարձնէ Յ Ս Գուրգէն-
 եան ուսումնական երիտասարդին վրայ. ինչ կը
 տեսնէ արդեօք. համբերութիւն, յոյս, ինքնակա-
 յութիւն, ուխտեալ վիճակ, Հայութիւն, որ ամենն
 ալ խմորուած է թշուառութեան հետ, եւ որ ճա-
 կատաղիրն է Գուրգէնեանին:

Անոր կեանքը՝ որ ՊԱՆՊՈՒՅՑ վերնագրով 'ի լոյս
 պիտի ընծայուի, անշուշտ Հայ հասարակութեան
 սարսափ մը պիտի պատճառէ. որովհետեւ այս կեան-
 քը ո՛չ Ռօպէնսօն մը եւ ո՛չ ալ Կլիվլանտ մը ունե-
 ցեր է:

ՊԱՆՊՈՒՅՑը մաս մաս պիտի հրատարակուի 16 ե-
 րես ութածալ դիրքով եւ պիտի բաժնուի մէկ քա-
 նի ցրուիչներու ձեռքը: Ամեն մէկ մասին գինն է
 60 վարայ:

Պատմութեան ամենահետաքրքրական ըլլալը
 անոր առաջին մասը կարդացողները պիտի վկայեն .
 բայց մէկմէկու ձեռքէ ալ պիտի յափշտակին արդ-
 եօք որ այս Հայ Ռօպէնսօնն ալ քաջալերուի. —
 Տեսնենք:

Ե Մ Բ Ա Գ Ի Ր
 Մ Ի Ն Ա Ս Մ . Է . Գ Ս Փ Ա Մ Ս Ա Յ Ա Ն
 Տ Ե Օ Ր Է Ն
 Մ Ա Ր Տ Ի Ր Ո Ս Մ . Թ Յ Ս Տ Ի Ջ Ե Ա Ն

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Ռ . Յ . ԲԻԻՐՔՅԱՆ
 ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ, ՅԻՆՁԱՆՁԸԱՐ